

“ԵՍ ՊԵՏՔ Է ՄԵՌՆԻՄ”

“Ես պետք է մեռնիմ: Այլեւս օգուտ չունիմ ես իմ ազգին եւ Սրբոց Յակոբեանց Միարանութեան համար:” Վերջին խօսքերէն մէկն է իննըստան եւ երեք տարեկան, մահուան մահինին մէջ շարժելու անկարող, նորայր Սրբազնին:

Բայց ինք գիտէր թէ ով էր ինք, գիտէր որ գաղղական ընտանիքի զաւակ էր 1904-ին ծննած: Մինչեւ 1922 իր հօրը եւ մօրը խնամքին ներքեւ ապրած, տարագրութեան նամրէն անցած, եւ վերադասնալէն յետոյ Անրէպ, իրենց հայրենիքը, երկրորդ գաղղականութեան նամրան կը բռնեն, բարերախտարար մահէն ազատեղով: 1922-ին ժառանգաւոր սան կը դառնայ երուսաղէմի եւ ուսանող եւ սարկաւագ մինչեւ 1927, եւ 1928-էն 1930 լուստօն ուսանելու կ'ուղարկուի, եւ 1930-էն մինչեւ 1996 Սրբոց Յակոբեանց այս Մայրավանիքին մէջ իր կեանիքը ապրեցաւ, իր գործը կատարեց, իր խօսքը տուաւ, իր կեանիքին օրինակը, տիպարը, մեզի բռնուց:

Ան եղաւ ուսուցիչ, դաստիարակ ժառանգաւորաց Վարժարանին մէջ, Թարգմանչաց Վարժարանին մէջ, Անրիլիսի դպրեվանիքին մէջ: Եւ իր աշխատութեամբը, իր ուսումնական հետաքրքրութիւններովը, իր կոչումին հաւատարիմ մնալու գիտակցութեամբը, ան այսօր ծանօթ է իրբեւ պատմարան, աստուծարան, կանոնագիր եւ կանոնագէտ, բանասէր: Եւ իր աշխատանիքները, իր ուսումնասիրութիւնները, հիմնական, գիտական կնիք բռնուցին այն բարոր գործերուն մէջ, որ ինքը ստանձնեց: Աշխարհի ամէն կրողը ինք ծանօթ է իրբեւ այն բանասէրը, որուն խօսքը նշմարտութիւն էր:

Եւ գիտենիք իր աշխատանիքներուն ամբողջ նկարագիրը: Առանձինն մեր այս Մայրավանիքին չըրս հազար ձեռագիրներուն ցուցակը կազմած է, տասն եւ մէկ ընդարձակածաւալ հատորներով: Եւ այդ բաւական է ըսկու համար որ ինքը պիտի չմեռնի:

Մինչեւ անգամ այս վերջին տարիներուն, որ փակուած էր իր սենեակին մէջ, ան մնաց նոյն արրան միտքը, կամքով զօրաւոր մարդը, իր ապրելու նպաստակին գիտակից հոգեւորականը: Եւ բաւ է մինչեւ իսկ միայն յիշել թէ ան իր կեանիքի արեւամուտին, ազգաւոն իր մարմնին մէջ մնացած կրօնով, բայց մշտախոյզ եւ մշտարրուն միտքով, յանձն առաւ վերանայիլ Գրիգոր Տարեւացիի 800 էջ “Գրիք Հարցմանցը”, ասոր կցելով, 1734 բուականին Պոլիս տպուած եւ հասկնալի պատճեռով դրւու ճգուած, եւ սակայն բարգէն եպս. Կիւլսէրեանի ուսումնասիրութեամբ Վիեննա երատարակուած (240 էջնոց) “Ընդդէմ Տաճկաց” հատորը: Այս բարորէն անմիջապէս յետոյ վերակազմեց 700 էջնոց “Գրիք Թղթոցը”:

Հայաստան աշխարհի բարոր գիտնական բանասէրները օրինութեան խօսք ունին Պողարեան Սրբազնի յիշատակին:

Ան չի կրնար մեռնիլ: Իր ըսածը՝ “Ես պետք է մեռնիմ: Այլեւս օգուտ չունիմ”, իր ուժարակ մարմինին համար էր: Հետեւարար՝ «Եթէ ես պիտի չկարենամ ծառայել, մասի ինձի համար օրինութիւն է»: Թէեւ մեզի համար այդ իսկ ցաւ է: Անիկա եղաւ ու պիտի մնայ տիպար զաւակը Սրբոց Յակոբեանց Միարանութեան:

Իր գիտակից կեանիքն ամբողջ այս վանիքին մընոլորտին մէջ ապրեցաւ, բարոր վերիկայրումներուն մէջէն: Եւ իր նկարագիրը մնաց անաղարտ:

Եւ գուցէ մեզի ուրբաւած իր խօսքն է: “Զեր շաւրջը ապականութիւնը կարող է ծաւալիլ: Բայց դուք կարող էք ձեր նկարագիրը մաքուր պահել, կարող էք ձեր կոչումին հաւատարիմ մնալ, կարող էք մաս դառնալ, աշխատիլ, արվիլ, ուսանելու փափակը չնուազեցնել երբեք, եւ այն ժամանակ դուք այս Միարանութեան, այս վանիքին, այս ժառանգութեան հաւատարիմ զաւակները պիտի նկատուիք:”

Նորայր Սրբազն ուներ իր կեանիքը ապրելու որոշ ընթացք: Գիտակցօրէն հաւատարիմ մնաց մինչեւ վերջը իր այդ կարգապահութեան, անձնական կարգապահութեան: Նոյնիան կարգապահ էր մեր եկեղեցւոյ աւանդութիւններուն եւ արարութիւններուն հանդէպ, նուիրեալ մը՝ մեր վանիքին ժառանգութեանց, հաւատարմօրէն զանոնիք անեղծ պահելու, եւ աննցմավ ապացուցաներու մեր ժողովուրդին հպարտութեան նմայշները, ցուցնելու աշխարհին որ հայ ժողովուրդը այն է ինչ որ իր պատմութիւնը կ'ըսէ թէ ինքը է:

Այսօր կը մեկնի մեզմէ, իր ուզերպվը, նաեւ համաձայն Աստուծոյ կամքին, ինը սառաւ եւ երեք տարիներու բարիքը մեր Միաբանութեան անդամները վայելեցին, Կարողիկասներ, եպիսկոպոսներ, առքորական աշխարհական մարդիկ իրեն աշակերտները եղած են: Բոլորը աշակերտ են իրեն այն արդիւնքներուն, այն հրատարակութիւններուն մէջէն որոնք անմեռ պիտի մնան:

Եւ այսօր մեր Միաբանութեան իր երաժեշտի ողջոյնը կուտայ: Եւ մենք կը խոնարհինք իր անձին յիշատակին առջեւ: Եւ մեր խոնարհութիւնը իմաստ պիտի ստանայ, երէ մենք՝ Միաբանութիւն եւ Երուսաղէմի ժողովուրդ, զինքը յիշենք իրեն մեծ տիպարը մեր ապրելակերպին, եւ մեր կեանքին ամէն օրը ապրինք կարգապահութեամբ, անձնական կարգապահութեամբ եւ ընդհանրական կարգապահութեամբ, որովհետեւ ամէն մէկ ժամը Աստուծ տուած է որ մենք օգտագործենք ի բարին:

Պատմութիւնները շատ են իր կեանքին մէջ, եւ այդ պատմութիւնները իրեն ամէկոտու եւս պիտի մնան: Եւ սակայն ամէն մէկը մեզի յիշեցնել պիտի տայ, որ մենք կրնանք այդ տիպարին օրինակին եետելի, օգոստի անկէ: Երէ այդ ընենք, այն տեսն ինքը պիտի չըսէ՝ “Ես այլեւս մեռած եմ:”

Նորայր Սրբազնի մեր օրինութիւնը. Նորայր Սրբազնի մեր սերունդին համար, ուղեցոյցը, կը մեկնի այսօր. Եւ մենք կը խնդրենք իրմէ որ իր երկնային կայֆին մէջ, մեզի հետ մնայ միշտ, ինք աղօքէ մեզի համար, որպեսզի իր այս Ս. Արոնը մնայ ապահով, մնայ անսասան, մնայ պայծառ, եւ այս Ս. Արոնը ծառայէ այն բոլոր նպատակներուն, որոնց համար կայ եւ որուն համար ինքը իննըսուն եւ երեք տարիներու իր բեռը շալկած ապրեցաւ, խօսեցաւ, դաստիարակեց եւ գործեց:

Աստուծ ընդունի իր հոգին, իրեն մեր ընծան իրեն, իրեն այս Արոնին նուէրը, խոնարհաբար Աստուծոյ Արոնին ներկայացուած, եւ Աստուծ մեզի պահապան լինի, եւ իր օրինութիւնը այս Արոնին վրայ ապացուցուի, բոլոր այն հոգիներով, որոնք այստեղ պիտի ապրին, պիտի աշխատին, պիտի մեծնան, եւ իրենց վերջին հանգիստը պիտի ընդունին:

ԹՈՐԴՈՄ ԱՐԲ. ՄԱՆՈՒԿԵԱՆ